

Բ Ժ Ի Շ Կ Ը

20Ն՝ ՏՕԲԹ. ՃԻՏԷՃԵԱՆԻԿ

Մահն անողորմ՝ մասն իր բերաւ երբ կուտեսիս,
 Ես նըչացի մարդկօրէն, խնդրելու կեանքը կրկին,
 Որ իմըս էր, եւ որուն ես մուրացիկն էի արդ,
 Մեծասունի մը նըման, որմէ կ'առնեն հօսն ամբողջ:

Լսուած էր ձայնս: Տասնեակ մ'ուրիշ բըժիւկներ
 Թեւեռուն սակն իր առած, վարպէսն անոնց, կը ՏԱՆԷՐ
 Զիս իր պալասն յարդարուած մկրասներով, դանակով,
 Զորցընելու մասն անգութ, որ իմ կեանքին կ'երկարէր:

Գիճէի թէ հարսար է, երիտասարդ բըժիւկն այդ,
 Որմէ՛ մահը ԵԱՏ յանախ նահանջեր էր յուսանհաս,
 Զըզառնալու երկիւղով, ամօթապարս, գլխիկոր:

Իրաւ վընիռ: Ես աչքովս տեսայ զուր ճիւղը անոր.
 Երբ նեղրակի առաջին իսկ հարուածը կը տրուէր,
 Անպարտելի մահն հերոս՝ պարտուած քովս կը մեռնէր:

Գ. ՄՈՒՇԵՆՑ

ԳԱՆՁԱՐԱՆ Է ԻՄ ՇՈՒԳԻՆ

*Ես ժառանգորդ ինծի կանխող,
 Մեծ, մեծ մարդոց պարումներուն,
 Անծն իմ թագուն է զանծարան,
 Զոր կը բանամ ամէն անգամ
 Դիտել զանծերն իմ ճիւղուն:*

*Ես ժառանգորդ Պուշկիններու,
 Կորգիին խօլ, Վարուժանին,
 Թէքէնանին ու Վեռլէնին.
 Ու կը նայիմ արդ աննախանծ
 Ուրիշներու փառքին, ոսկուն:*

*Ո՞ր մէկը օրհնեմ ես իմ զանծերէն,
 Կըտակուած ինծի իմաստուններէն
 Բոլոր ցեղերուն, բոլոր դարերուն,
 Հոգիս զանծարան մ'է այսպէս անհուն:*

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ